

ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՑՈՒՍԱԼԻՈՒԹԻՒՆԸ

Յրանական Հռչակաւոր Larousse բառարանին Խանարաններին է "Je sème à tout vent" խօսքը և որպէս խորհրդանշի կը գործածէ կռապանիքը (pissenlit) կոչուած խոտարութիւն ծաղինը խառուտիկ, որ մեղմ հովզէ կը տարածէ իր սերմերը. Հին Larousse-ներուն վրայ կոր աղջնակի մը նկարը, որ այս ծաղկը մեռքին մեղմին կը փէցէ անոր վրայ Այս ծաղինը, որ ժաղովով դական էլեղուած կը կոչուի dent-de-lion (առիւծառան, անգլ. dandelion), արդգարն շատ յարմար խորհրդանշան մըն է բառարանի մը Համար, որուն պաշտօնն է չեղուական գիտութիւնը տարածել ամենուր, ինչպէս հովզ կը ափաէ սերմերը:

թէ Հայերէն բառարանները ո՞րքանով կը կատարին այս դէքը, յոյժ խնդրական է: Ենուո մը լաւ արդիւու Համար ան-Հարածիշ է ունենալ լաւ բառարաններ Խոկ մէջ՝ սփիւռքա-Հայերու Համար, որ քը մայրէնին կորպունենու աշխատին առնին կը գտնուեք, Հայերէն բառարան կը Հանդիսանայ նաև Հայապահպանման, յատկապէտի հզուտապն Հայանման պլիսառ ազգակի Սփիւռքի մէջ ներկային հացըց առաւելարար Հայերէն սորգին է, քանի որ երկրին լիցուն սորգիւու Համար բոլոր Հա-բառորութիւնները կան: Հին բառարանները, որոնք պատ-րասուած էին Միջին Արեւելքի Հայախօս կերպներուն մէջ, թիւքու ունենաւ սուսր հզուուն, մինչդեռ այսօր Սփիւռքի փառա-բանները պէտք է թիւքու ունենան Հայերէնը Այս փառփու-թիւնը արգէն ինչնին նոր ուղղաւծութիւն ու մշակման տար-բեր եղանակ կը պարտադրէ բառարանին:

Հին բառարաններին նշանառը են հետևեալ Քրանես-  
բէն-Հայերէն բառարանները, որոնք արդապանզը Հանդիսացան  
Չարժօնքի շարժման (1880-80) պատճառաւ մեղուական ան-  
հարությաց զարգացումին. Նորայր Բիբանցարքի (Պոլսի, 1884,  
1293 էջ), *Մերուոց Նուռարանների* (Պոլսի, 1882, 1092 էջ), Աղի-  
Տէմբրինիաբանի (Պոլսի, 1896) և Գովանոն Լուսիննեանի (Փա-  
րիզ, 1900, 1902, երկու հատու, 1867 էջ) գրքերը, որոնց մէջ  
Հնդինականներուն նասանակի է խւրաբանէլիք Քրանեսերէն բառի  
փոխարէն Հայերէն բառ մը դնել, ուստի անոնք կը պարունակին  
բազմաթիւ նորակերպ բառեր՝ ոմանք յաջող, ոմանք ինտուրու-  
ուունք այ բռնապարսին. Այ բառարանները այսոր անգուստների  
են, քացի Տ. Տէմբրինիաբանիները, որ Պէտրովիթ մէջ վերա-  
պատուած է մի քանի անանձ: Այս մէկը մօսաւորացն 500 նոր  
բառեր կը պարունակի ինքուսաւ Հնդինակի կորմէն: Այս բա-  
ռարանները մէծ հմտութեամբ պատրաստուած գրքեր են, սա-  
կայն առ նուազն Հարփու տարուան Հնութիւն ունին և այդ ժա-  
մանակը շնչանի ընթացքին լեզուներուն կրած զարդարումը չեն  
պատրիարքաները<sup>(\*)</sup> Անելիքներին-Հայերէն հին բառարաններէն  
ինձիք ծանրէ և միայն ՀՏ-Ը. Փափագաններ Պատիմբանական  
Անելո-Հայ Բառարաններ (Պոլսի, 1910, 1138 էջ), որ անգուստների  
է այսոր Անելիք նոր ժամանակներուն (1950-60 թթ.) լրյու տեսած  
են Մերուոց Գոյուումնեանի Անգլ-Հայ, և Հայ-Անգլ ծաւալուն  
բառարանները որոնք շատ շնորհայի աշխատասիրութիւններ են  
(քացի գրանին տարբերակէն) և գրեթէ պատուած կամ նաև մը  
քանի այլ բառարաններ, որոնք կը յաւակին «արդիական» ըլ-  
լար, սակայն բառարանագրական որակի և լեզուական նորու-  
թեան ու ճշգրտութեան տնօսակէտ կը մնան տկար ու պահա-  
սաւոր:

Բառարան մը բառերու և Համապատասխան նշանակութիւններու ցոյցակ մը չէ լոկ Ան ուստիցի մըն է ի հիքին, որ իւրայսառու մեթուսառանութեամբ լիզու կը տրդեցնէ, տարով ոչ միայն բառերու ընդհանրական խմասը, այլ նաև բառերու

և բառակապահոցութիւններու յարակից նշանակութիւնները, խմասափ Նորբերտացն ները, անոնց գերականական պայտածեր, խո-  
նարքման ու Հորդումի զարուղութիւնները, տուեալ բառ մը ը-  
զանապահ մասնակիութեանց մէջ նենցած տարբեր խօսա-  
ները, ոճային ու զարձուածքային մէկերը (ի պահանջել Հարկին  
օրինակներ տաղավ, ինչպէս զարձեալ Larousse-ն է, որ կ'ըսէ-  
"Un dictionnaire sans exemple est un squelette") բառառն մը  
նաև պիտի է քայլ պահէ լեզուին պարզացածն հետ, ներգրաւ-  
ակող նոր համապատիւններ ու եզրեր, նորասանդ ու փոփոխու-  
թ բառեր, որոնք մը առ գործած են լեզուին ները, նաև նշել  
այն պարզածները, որը տուեալ բառ մը խմասափ փոփոխութիւն  
կրած է ժամանակի ընթացքին, երեւոյթ մը, որ հասարակաց է  
բոլոր լեզուներու մէջ (օրինակ՝ մէր Հայութար բառը Վերջա-  
պէս, բարապանն է, որ կը կանոնականացն արար ու ուղար-  
գութիւնն և այդ պատճենութիւն իսկ կը նկատուի Հեղինակու-  
թիւն Զէ՝ որ, բառի մը օրինականութիւնն ճշտեցը համար  
Հայոց կու տանը՝ Ալբայիսի բառ կայ՝ բառարակին մէջ:

Ասածի, Համարելով բառարանը որպէս թէ մայրէնի և թէ սարա լեզուներու ուսուցման սաստարդ գլխաւոր ազգակի, տրամաբանական պիտի ըլլար ակնկալել, որ մենք Հայերս, ցրուած այլազան լեզուներով խօսող Երկիրներուն մէջ ունենալինք բառարաններու որակի ու սեսակի ճշորութիւն մը՝ Դժբախտարար, իրականութիւնը այդ չէ: Կայ նեաս այլ պարագան, թէ ափիւր-քահայութիւնը Հայածախիթ մեծամասնութիւնը կանոնաւոր Հայերէն առգիւլու արիթը չունի այսօր Նոր սերունդին շատ փոքր մէկ Հանհմասութիւնն է, որ Հայկական դպրոց կը լաճախէ, ուր իր ստացած Հայերէնը սահմանափակ մակարդակի վրայ է և այդպէս ալ կը մնայ ու կը նահանջէ զպլոցը աւարօնէն եռք: Աւատի, Հայերէն լեզուն մէջ զարդանալու գլխաւոր խօսներն են դրականութիւն և մասնաւեն յա բառարանները: Դժուաւած այս դպրու մշակութային և լեզուական զարդացման մակարդակին, ներկային գոյութիւն ունեցող Հայերէն բառարանները անբարար են ու անստակ, իրենցմէ պահանջուած պաշտօնը լրացնելու:

Արդարն յուսալիքի փորձառութիւնն մըն է, երբ նեխն ինկած օտար բառի մը հայերէն համարժէքը (կամ փոխազարձարաբար) կը փնտուեն, և աշա՞ն նիշտ այդ բառն է, որ կը բացակայի բառարաննեն Եւ երբ այս կը կրիսուի բազմաթիւ անդամներ, ինամուն կը խորհրդի, թէ բառարանազդը գաւառութիւնն մը ասքքաւած է քեզի դէմ: Նոր պառարաններու թէ օտարազեցու և թէ հայերէն բաժիններուն մէջ աշառոր պարապութիւններ կան և անհնարին է հասկալ, թէ ի՞նչ վկրուենք կամ ի՞նչ ընտրուականութեամբ այդքան բառ դուրս մգուած է: Հեղուն ժամանակով կը զարգանայ, կը ներգրանէ նոր հասկացութիւններ ու համազարտախանն եղբեր: Հին բառերը նոր իմաստ կը ստանան, նոր գիտակրու Հետաքանդակով կը կերտուին նոր բառեր, կը կառուորուն փափառութիւններ, իսկ օտար բառեր այ կրնան հայեական ասքար հազնիք ինչպէս եղած է ներկտրականութիւն բառը, նոյնանց ալ կրնայ ըլլալ, օրինակ՝ ֆինանսապրեն բառը Վերջինն ասանանականներու ընթացքին բազմաթիւ նորաբեր ու միաժամանակ յափող և գեղազնչին բառեր մտան են հայերէնի արձմատակայ ու մասնաւրարա արեկամայ ճիւղերուն մէջ, որոնք սակայն չեն ներգրառուած հայերէն բառարաններու մէջ ի ձեռին ունեցած շարք մը Հայ-Ալագ (և փոխազարձ) առդի՛ բառարաններու մէջ ի զուր փնտուեցի Հետեւեալ բառերը, որոնք պատահարար

միտքս ինկան համակարգի, բարդոյթ, վարորդ, անձնակազմ, հաստոց, շահարկելի, տարերային, կիսահաղործիչ, լուսապատճեն, եղն, եղն: Ցաւալիք է, որ նման բառարաններ փոխանակ հօնացնելու մեր լրացուն, կը միտին աղքատացնելու գայն:

Անգլերէն արդուղի մը համար նեծագոյն դժուարութիւններէն մին է բառերուն հնչումը նւայի, գրեթէ բորո Անգլ-Հայ բառարաններու բառերուն հնչումները կու տան հայերէն տառերուն: Կան ասկայն անյարիրութիւնները, որոնք կը բխին մասամբ հնչումի չըթանային տարերուն թիւններէն, մասամբ այ հայերէն տառերու անբարարութիւններ, որոյ կարող չեն անգլերէնի աւելի քան 40 հնչինները արտայալակուու: Օրինակ մը տարու համար, peculiar բառին հնչումը երեք բառարաններու մէջ արուած է երեք տարբեր ձևով փքիուները, փէքիունը՝, բէքիունը՝, կամ compunction բառին հնչումը՝ բրմփանեցըն, բամփենեցըն, բօմփենեցըն: Դժուարութիւնը ակներէն է: Թերևս աւելի նպատակայարժմար ըլլայ Միջազգային Հնչիննային Համակարգը (International Phonetic System) գործածել, բացարական ցուցակ մը դնելով բառարանին պիզզրը:

Հայերէն բառարաններու մէջ լրի կամ մասամբ զանց առևտած կէտերէն մին այ խնդրու տառարկայ լիզուին ոճային կամ դարձուածքային մէկն են, որոնք յոյժ կարող են լիզուին տիրապետելու համար: Օրինակ՝ անգլերէնի մէջ յեսասորութիւններու գործածութիւնը տուեկալ բայիք մը հետ տարբեր իմաստներ կու տայ խօսքին օրինակ՝ to look բայով կազմուած հետեւալ մէկըը՝ look about, look after, look at, look down upon, look for, look into, look out, look over, look up, look up to, ասորեր իմաստներ ունին և իրաբանչիւրը ունի հայերէն համապատասխան բառը: Փոխարքածարար, Հայերէնի մէջ ալ, օրինակ սիրու բառով ունիքը հետեւալ դարձածքները, սիրու առնել, սիրու դնել, սիրու լինել, սիրու լընել, սիրու խառնել, սիրու հանել, սիրու նեղել, սիրու նետել, են, և իրաբանչիւրը ունի իր համապատասխան բառը անգլերէնի (կամ այլ լեզուի): մէջ, որ անպայման սիրու բառով չէ շինուած:

Դեռ կարելի է նշել յատկանիշէրը, զորս բաղձալի պիտի ըլլայ տառեւնել հայերէն բառարաններու մէջ: Մէր մայրէնին յատկանին ծառայելու համար անհրաժեշտ են արդիական ու զիստական մերժեցումով պատրաստուած լու։ բառարաններու, որոնք ասկայն միահամանակ դիրքամատչէին ըլլայ բորբին ուսանողին, գրողին, խմբագիրին, ընթերցողին, սիրողին ու արհեստավարժին:

Վերջացնելի առաջ մի քանի խօսք հայ լեզուի բառարաններու մասին, որոնք տառեւ ևս անհրաժեշտ են մեր մայրէնին լաւ սորցիւու, զայն պահելու և անոր զարգացման հետ քայլ պահելու համար: Ենթարթիօնեկան չըջանի առաջինն է Արմեն Գարամանեակի հրատարական «Նոր Բառգիրը Հայոց Լեզուին» (Պոլիս, 1892), որուն մէջ ներդրաւուած են զոհէ արեմահայ մասույի և գրականութեան մէջ գործածուած նորաբերէն բառերէն շատերը: Հնագ տառամենեակ յետոյ բոյս տեսած է Հ Ստեփան Մալիխանեանցի «Հայերէն Բացարական Բառարան» (Եղիշեակային կազմ, Երեւան, 1969, մէծաղիր բառահատոր) և Եղ. Աղայեանի «Արդի Հայերէնի Բացարական Բառարան» (Երեւան, 1976, մէծաղիր երկնառոր): Այս բոյորը գրեթէ անգտանելի են և շատ ընդարձակ ժողովրդական և ուսանողական գործածութեան համար, իսկ վերին երկուքը՝ Արեգեան ուղղագրութեամբ: Լաստ եմ «Հայոց Լեզուի Նոր Բառարանի մասին (Ա. Տէր Խաչատրյան և այլք, Պէտրով, 1968), զոր երեք չեմ ունեցած արամազդրութեանս տակ: Կայ նաև Հ Արխանուկիս Վրդ. Պոհանյանի «Առանձին Բառարան»ը

(Պոլիս, 1974), որ յատկանիս ուղղուած է պոլսահայ ուսանողներու պարունակելիութ նաև բառերու մէծամանութեան թրքերէն համարժէքները: Այս ցանկը սպասիչ չէ, ի հարկէ նշուած են միայն իմ դիտածներու ու տեսածներու վատահարար կան ուրիշ բառարաններ ևս, որոնցմէ անդեհակ չեմ, ինչ որ ցոյց կու տայ, թէ Հայերէն բառարանները, որոնք անհնարին առարծուած են մէջ:

Ինչպէս կ'երեւի, ներկայիս Սփինորի մէջ Հայերէն բառարաններու (օստարպեզու և մալլբէնի) վիճակը անյուսակի է: Պարզապէս չկան օրուան պահանջին ու լեզուազիստական զարգացումներուն հետ քայլ պահող բառարաններու, որոնք միամանակ ըլլան դիրքամատչէին: Խնչ մէդգու պահէմծ շատ յանախ երբ քաղաքի զբախանութեները կ'այցելեմ, քայլերս կ'ուղղուին բառարաններու անկեւնը, ուր երկրին դրեթէ բոյոր լիզուական համայնքները ներկայ են իրենց բառարաններու զբախից ցուցանույթներովը: Ցանկացած լիզուող այնուղի է Անցեալները Հանդիպեցաց նոր բառարանների մը, Գարբոներէն: Գրաէ՞ ուր է Գարնոներան: կարեւոր չէ: Կարեւոր այն է, թէ բառարաններ հնո է, այս մէծ քարաքին մէջ: Կը նախանձիմ բարի՞ թէ չար Սակայն միամատութիւնը գեռ կը յամառի մէջն, յուսուող, որ որ մը թէրուս հայալիքու բառարան մըն ալ կը տեսնեմ այդ զարսկներուն վրայ: Արդեօք պահու՞նչ չկայ (չէ՞ որ եթի պահանջ ըլլար խօսութպանը անպայման կը ճարէք), թէ ոչ այդ ցուցանույթներուն որակին համապատասխան հայալիքու բառարան չկայ: Ավասոն, որ այսօր, աշխարհի ամենաշինին կենդանի լիզուազու մին ու իր հնակրապական ծագումովը հզարամասոց մէր մէծաման Հայերէնը գեռ չունի գիթ իր Pettit Robert-ը կամ Webster Collegiate-ը մեր մասնագիտներու և բազմաթիւ ուսանողներուն ուղղագրութային միութիւններուն համար մարտահրաւական էր:

Ա. ՌԵԶՈՒՆԵԱԿՈ

(\*) Այս գործերուց մասին յանկանի ծանօթութեանց համար դիմում Յ. Յ. Ս. Սիրունի, «Պոլիս», և Բր. Գ. Եղիշին:

**«Փառք հայ տառերուն . . . Հայ լեզուն այդ տառերու սանդիսամատերուն վրայ ուն առ ուսն բարձրացաւ ամէն դարու ճակատին հայատիցն մեր մասնագիտներէնը մէջ յետոյ բոյս տեսած է Հ Ստեփան Մալիխանեանցի «Հայերէն Բացարական Բառարան» (Եղիշեակային կազմ, Երեւան, 1969, մէծաղիր բառահատոր) և Եղ. Աղայեանի «Արդի Հայերէնի Բացարական Բառարան» (Երեւան, 1976, մէծաղիր երկնառոր): Այս բոյորը գրեթէ անգտանելի են և շատ ընդարձակ ժողովրդական և ուսանողական գործածութեան համար, իսկ վերին երկուքը՝ Արեգեան ուղղագրութեամբ: Լաստ եմ «Հայոց Լեզուի Նոր Բառարանի մասին (Ա. Տէր Խաչատրյան և այլք, Պէտրով, 1968), զոր երեք չեմ ունեցած արամազդրութեանս տակ: Կայ նաև Հ Արխանուկիս Վրդ. Պոհանյանի «Առանձին Բառարան»ը**

Դ. Վ. Հ.

**«Խոր հայ տառերուն . . . Հայ լեզուն այդ տառերու սանդիսամատերուն վրայ ուն առ ուսն բարձրացաւ ամէն դարու ճակատին հայատիցն մեր մասնագիտներէնը մէջ յետոյ բոյս տեսած է Հ Ստեփան Մալիխանեանցի «Հայերէն Բացարական Բառարան» (Եղիշեակային կազմ, Երեւան, 1969, մէծաղիր բառահատոր) և Եղ. Աղայեանի «Արդի Հայերէնի Բացարական Բառարան» (Երեւան, 1976, մէծաղիր երկնառոր): Այս բոյորը գրեթէ անգտանելի են և շատ ընդարձակ ժողովրդական և ուսանողական գործածութեան համար, իսկ վերին երկուքը՝ Արեգեան ուղղագրութեամբ: Լաստ եմ «Հայոց Լեզուի Նոր Բառարանի մասին (Ա. Տէր Խաչատրյան և այլք, Պէտրով, 1968), զոր երեք չեմ ունեցած արամազդրութեանս տակ: Կայ նաև Հ Արխանուկիս Վրդ. Պոհանյանի «Առանձին Բառարան»ը**

Վ. ՌԵՇԻՆՍԿԻ